

կլոպած մեծամեծ վտանգները. ած-
խուտ ջրածինը ածխահանդներուն մէջ
կը տարածուի. գործառները ճրագով
ներս մոտած ատեննին կը բռնկէր. բա-
րեաղղաբար Տէվի՞իր ապահովութեան
լապտերովք՝ այս վտանգաց առջևը ա-
ռաւ:

կը մնայ հիմա մեզի քննել օդին մէջ
գտնուած ջրին գորշշիքը՝ որուն քանա-
կութիւնը կը փոխուի մժնողորտին բա-
րեխառնութեանը համեմատ, ցորե-
կուան և գիշերուան այլ և այլ ժամերուն,
եղանակաց և կիմայից համեմատ:
Այս իննդիրս երկայն դիտողութեանց
արժանի նիւթ մը ըլլալով, անոր հա-
մար ուրիշ անգամ մը տեղն 'ի տեղ կը
խօսինք ջրին գոլորշեաց վրայ, անոր
բաժանման օրինացը և էակաց վրայ ը-
րած ազդեցութեանը:

Մթնողորտին ամեն մէկ տարերը
քննելէն վերջը, հարկաւոր կը սեպեմ-
ուրիշ մէկ թունաւոր կազի մը վրայ
խօսիք՝ որ է ծծմբաջրածնական թթու
կամ ծծմբուտ ջրածինը¹: Ափրիկէի
արևմտեան եղերաց գետերուն ջրոցը
վրայ եղած փորձերը կը ցուցըննն թէ
աս վտանգալի կազը կը ձևանայ ընդ-
հանրապէս գետերուն բերանը ուր ա-
նուշ ջրերը կու գան աղի ջրոց հետ կը
խառնուին. Ծծմբուտները ծովուն ջրին
մէջ եղած դործարանաւոր մարմոց
միջնորդութեամբը կը բազալուծին, ո-
րով ծծմբաջրածնական թթու կը
ձևանայ, որ ջրին մէջէն դէպ 'ի մժնո-
ւորտ կը բարձրանայ: Այս կազիս սաս-
տիկ թունաւոր ըլլալը հասկոցընելու
համար բաւական է յիշելը թէ օդին
մէջ աս կազէն²/ասօ մաս գտնուելու որ
ըլլայ, պղոտի կենդանիները վայրկենի
մը մէջ կը մեռնին: Միխիսիրի, գան-
գէս և նեղոս գետերուն տեղայիցք քով
դժբաղղաբար շատ անգամ կը պատա-
հին սաստիկ ջերմմեր, մաղձացաւ, ժան-
տախտ, նոյն իսկ այն տեղուանքն ալ
ուր անուշ ջրերը ծովուն ջրերուն հետ

¹ Գ. Հ. Acide sulphydrique կամ hydrogène sul-
furé.

կը խառնուին: Ճահիճներուն վրայ փոր-
ձած տեսած են թէ ամեն անգամ որ
ծովուն աղային ջրերը անուշ ջրերուն
մէջ կը խառնուին՝ մօտակայ երկիրնե-
րուն օդը կը դէնայ. ուրեմն առանց
տարակուսի կրնայ ըսուիլ որ այս գար-
շելի հեղանիւթը այն տեղերուն օդը
կապականէ և մարդս ալ կամաց կա-
մաց թունաւորելով մահկանացու հի-
ւանդութեանց ենթակայ կ'ընէ:

Բնաբանական խնդիր չըլլալուն պատ-
ճառաւ չեմ կրնար հոս օդին անմաք-
րութեանը տեղական քանի մը պարա-
գաները յայտնել, որ առողջութեան
ուսման տակ կ'երթայ. միայն այս վեր-
ջի յայտարարութիւնս կ'աւելցընեմ, որ
սենեակի կամ որ և իցէ գոյցուած բնա-
կարանի մը մէջ մարդկանց բազմու-
թիւնը զօդը շոտառվ կ'ապականէ, ուս-
կից շատ անգամ վասմներ առաջ կըր-
նան գալ, անոր համար կարելի եղածին
չափ սենեկաց օդը ատէպ փոխելու է:

կը շարունակուի:

Մարկոս Աւրելիոս կայսեր մահուրենէ
առաջ իր Պանուկիոս քարեկանէն
ընդունած իրատը, ու իրեն անոր
տուաճ պատասխանը.

Ով որ Սոկրատայ իմաստասիրին
վարքը կարգայ, կը զարմանայ որ հե-
թանոս մը կրնայ ատ աստիճան առա-
քինութեան համնիլ: Բայց Սոկրատ ոչ
հարստութիւն ունէր, և ոչ աշխարհիս
կը հրամմէր. հարստութիւնն ու իշխա-
նութիւնը մարդս զիսէ կը հանեն. ա-
նոր համար շատ աւելի զարմանալի է
նոյն առաքինութիւնները հոռմայեցի
ինքնակալի մը վրայ տեսնել: Մարկոս
Աւրելիոս կայսեր առաքինութիւնները
իր գործքերէն յայտնի են, բայց իր գը-
րած թղթերն ու մահուրնէ առաջ ը-
րած խօսակցութիւնները զարմանալի
կերպով կը ցուցըննեն իր առաքինական
սկզբունքները, որչափ որ հեթանոս մը

կրնայ ունենալ. Մեռնելու մօտ օրերը խիստ տազնապած էր. Պանուկիոս իր բարեկամը, որ առաջուց այնչափ արիա կան խօսքեր լսեր էր իրմէն մահը ան խըռով ընդունելու, տեսնելով ան ատենուան իրեն տագնապը՝ խիստ կերպով երեսին տուաւ իր վատութիւնն ու ցուցուցած վախը. բայց անանկ իմաստուն կերպով մարդկային կենաց թշուառութիւններն ու մահուամբ անոնց վերջանալը նկարագրեց, որ կայսրը դժարը գլուխ տեղը՝ հրամմեց իրեն որ բաած խօսքերը դրէ որ չկորսուին, ու զանոնք կապիտովնին դիւանը պահելու հրաման տալէն ետքը, իրեն աս պատասխանը տուաւ.

«Օրհնած ըլլայ կաթն որ Դակիա քեզի տուեր է, ու Հոռվմ որ քեզ մեծ ցուցեր է, ուսումն որ սորվեր ես Աթէնք, ու կրթութիւնն որ տանս մէջ ընդուներ ես: Վասն զի կենացս մէջ հաւատարմութեամբ ծառայելէդ ետքը, հիմայ ալ մահուանս ատեն իրբէ ճշմարիս բարեկամ աս աղուոր խրատները ինծի տուիր: Ծառայութիւններու վարձ քը կրնայ հաստոցուիլ, բայց աղէկ իրատի մը հաստոցում չըլլուիր. ամենէն մեծ բարեկին որ բարեկամ բարեկամի կրնայ ընել՝ հարկաւոր ու դժար ատեն իրեն խորհուրդ տալն է. ամենէն հարկաւոր՝ ամենէն դժար ատենը՝ մահուան ատենն է. ամեն բան մահուամբ կը լմբնայ. բայց մահը իրմով կը սկըսի, ուր լմբնալը յայտնի չէ: Ուստի նորէն կ'ըսեմ. հաւատարիմ ու ճշմարիս բարեկամ անիկայ է, որ ասանկ ատեն բարի խորհուրդ կու տայ, որ ասանկ ատեն կ'օգնէ բարեկամին: Ամենքը աս ասանկ է, կ'ըսեն, բայց չկայ մէկն որ աս բանս աղէկ հասկընայ՝ ինչպէս ան որ ինծի պէս մահը աշքին առջև կը տեսնէ: Թէ որ գիտնայիր իմ այսափ խոռվելուս բոն պատճառը, ուրիշ կերպով կը խօսէիր. ցաւս հոն չէ, ուր որ սպեղանիքը դրէր. վէրքս հոն չէ, ուր որ տաք երկըթով այրեցիր. հոն չէ երակս, ուր որ նշարակդ խոթեցիր. պատած տեղդ չէ ուռեցքս: Հառաչանքս լսողը չկարծէ

որ սրտիս ցաւը կ'իմանայ, գիք միայն սիրտս գիտեն: Ո՛վ Պանուկիոս, կը մեղադրես զիս որ մահուրնէ խիստ կը վախնամ. խիստ վախնալս չեմ ընդունիր, բայց կը խոստովանիմ որ իրբէ մարդ կը խորշիմ մահուրնէ. թէ որ խորշիլս ուղանամ, մարմին ունենալս ուրացած կ'ըլլամ: Փիուր առիւծէն կը վախէ, արջը փիղէն, գայլը արջէն, ոչ խարը գայլէն. թէ որ անասունները մահուրնէ կը փախչին՝ որոնք տարտարուի վախ ալ չունիրն, ուրեմն որչափ աւելի պիտոր վախնանք մենք մահուրնէն՝ որ չենք գիտեր թէ դիք պիտոր ընդունին զմեզ, չենէ տարտարուը պիտոր բացուի առջենիս: Ո՛վ Պանուկիոս, դուն գեռ թշնամին հեռուանց ու ամուր աշտարակէ մը կը տեսնաս, բայց ես հետը կը պատերազմիմ, մարմինս քայլայուելու մօտ է, զերեզման պիտոր մտնեմ, որդերուն կերակուր պիտոր ըլլամ. աս ամենը աղէկ գիտեմ, ու բանականութիւնս է միայն՝ որ իմ սոս կումն կը սանձէ: Ուրեմն ինչ է որ զ'ս այսպէս կը խոռվէ, սրտիս այսչափ ալէկոծութեանը պատճառը ինչ է, ինչ չու սիրտս կը նուազի, ազքէս արցունք կու գայ: Ինծի մահը այսչափ դաննացընողը ուրիշ բան չէ, բայց կոմոդոս զաւկիս վրայ ունեցած մոմը տուքս: Դեռ տարիերը քիչ, խելքը աւելի քիչ, գէշութեան հակումը սաստիկ, առաքինութեամբ զինքը բռնելու շանքը իր խիստ քիչ. իր խելքովը կ'ուգէ կառավարուիլ փորձ մարդու մը պէս: Գիտութիւնը քիչ, ու սորվելու փոյթ չունի. ներկայէն ուրիշ բան չգիտեր. վերջապէս սասանկ պատանին որ կայսր ըլլայ, կը գուշակեմ որ հօրը յիշատակը անիծել տայ պիտոր: Լալով կ'ըսեմ քեզի ովկ Պանուկիոս, ֆաւստինս իր մայրը խիստ փայփայելով ու փափկութեամբ մեծցուց զինքը. հիմայ պիտոր մնայ հարուստ տղայ մը, մինակ ու ազատ. թէ որ ասոնց մէկն ալ հերկի է զինքը կործանելու, հապա ինչպէս պիտոր գիմանայ շորսին դէմ: Վասն զի հարստութիւնը ազատութիւնը աղա-

յութիւնը ու մինակութիւնը չորս վէրը
են, որ կը սպաննեն թագաւորները :
Բնութեան առած ձիքերը առանց ա-
ռաքինութեան՝ դասակ մըն են իր ձեռ-
քը, զինքը սպաններու, չուան մըն են
վզին վրայ գրած՝ ինքը զինքը խղբելու,
խորունկ փին մըն են՝ մէջը կյանալու կոր-
սուելու : Զաւակ մը որ հօրմէն ունեցա-
ծը իր մոլութիւններուն կը վատնէ, ալ
աղէկ էր որ ծնած շըլլար . հայրերը
կ'աշխատին կը քրտնին, գիշեր ցորեկ
կը հոգան զաւկընին երջանիկ ընելու,
իրենց պատիւ ու մեծութիւն ձգելու .
իսկ անոնք երբոր գէշ կ'ելլեն, կը թը-
շուառացընեն իրենց հօրը ծերութիւնը,
ու մահուրնէ ետքն ալ վատահամբաւ
կ'ընեն զինքը : կը վախեմ որ կոմոդոս
գէշ պիտոր ըլլայ . կը յիշեմ թէ ուրիշ
իրեն հասակաւը թագաւորողներուն շա-
տերը ինչ եղան : Դիոնեսիոս Սիկլիայի
թագաւորը պարզե կու տար անոնց՝ ո-
րոնք նոր տեսակ մոլութիւն մը կը հնա-
րէին, ինչպէս չոռվմ պարզե կու տար
նոր գտաւո մը նուաճողներուն : կը յի-
շեմ Պտղոմէոս, Ծնաժիրքոս, Սիլուէոս ու
Անտիգոնոս մեծին Աղեքսանդրի չորս
յաջորդները, որոնք իրենց մոլութիւն-
ներովը կորուսին ինչ որ Աղեքսանդր
ստացեր էր . ու ինչ որ Աղեքսանդր չոր-
սին բաժնեց՝ ետքը չորս հարիւրէն ե-
մել իշխաններ մէշերնին բաժնեցին, կը
յիշեմ նաև զկալիդոլա չորրորդ կայսրը
չոռվմանցւոց . անանկ չար անօրէն
պատանի մըն էր՝ որ եթէ չիջանային
ամենքը իր կեանքը վերցընել, ինքը ա-
մենուն կեանքը վերցընել պիտոր . ոսկի
միտալի մը վրայ, որ միշա վրան կը պա-
հէր, ասանկ գրած էր . Ուր էր թէ բո-
լոր չոստայեցիները մէկէն մէկ փիղ մը
ունենային՝ որ մէկ զարներով ամենուն
դլուխը մէկտեղ կտրէի : կը յիշեմ Օ-
գոստոսի որդեգիրը Տիբերիոս՝ ինչ նա-
խատինք ըրաւ խեղճ ծերուն . անանկ
չար կայսր եղաւ՝ որ մեռած օրը ծերա-
կոյտը զոհ մատոյց դից, որ անոր անի-
րաւ հոգին տարտարոս խրկեն : կը յի-
շեմ Տարկուինոս Գոռող եօթներորդ
թագաւորն ալ չոռվմայու, որ իր գե-

վեցկութիւնը պղծութիւններ ընկլու-
րանեցուց, ուժը՝ բոնութիւն ընելու .
ու խեղճ Լուկրետիա պարկեշա հովով-
մայեցի տիկինը բռնադատաելով՝ ոչ միայն
իր թագաւորութիւնը կորսնցուց, այլ
և յաւկտենական աքսորանաց դատա-
պարտուեցաւ իր ցեղը՝ որ Տարկուի-
նեան ցեղէն մէկը չկրնայ մոնաւ՝ ի Հը-
ռովմ: կը յիշեմ նաև Ներոնը, այն ան-
գութ ու անողորմ պատանին՝ որ իր
մայրը սպաննեց, մայրն որ զինքը ծներ
էր, պատըռտեց ան կուրծքը՝ որ իրեն
կաթ տուեր էր . մէկն որ աս չարու-
թիւնը ըրաւ իր մօրը, ինչ կը կարծես
որ ըրած չըլլայ ուրիշներուն : Ոնոր հա-
մար իր մայրը սպաննած օրը՝ փաստա-
բաններուն մէկը ծերակուտին մէջը ը-
սաւ . Ազրիպիկինա Ներոնին մայրը ար-
ժանի էր մահուան՝ ասանկ չար զաւակ
մը աշխարհ բերելուն համար :

Ուստի աս իրեք օրս զիս խոռված ու
խելքս թուոցածի պէս տեսնալուդ
պատճառը, ով Պանուկիոս, աս մոմբ-
տուքներն էին՝ որ զիս կը տագնապէին :
Վախեմ որ աս տղան մեռնելէս ետքը
իր մօրմէն առած գէշ կրթութեանը կուլ
մը պիտօր գառնայ . թէպէտ ես զինքը ա-
ղէկ կրթեցի, բայց Փաւատինա երես ար-
ւաւ իրեն : Ոհ, երանի . թէ զաւակ ունե-
ցած չըլլայի, կայսերութեան ժառանգ .
ան ատենը ուղած կ'ընտրէի ինծի յա-
ջորդ, բարի հօր բարի զաւակ : Ո՞վ ա-
մելի երջանիկ կը սեպես, վեսպասիա-
նո՞ւ Դոմետիանոսի հայրը . թէ Ներուաս՝
Տրայիանոսի հայրագիրը : Վեսպասիա-
նոս որդի ունենալուն համար՝ թշուառ
եղաւ, իսկ Ներուաս որդի չունենալուն
համար երջանիկ եղաւ . չեմ գիտեր որ
այսու ամենայնիւ հայրերը ինչո՞ւ այն-
չափ կը բաղձան որդիք ունենալու : Քե-
զի բան մըն ալ ըսեմ մտերմաբար, ով
Պանուկիոս . ես վաթսունևերկու տարի
ապրեցայ . շատ բան կարդացի, շատ
բան լսեցի, շատ բան ալ տեսայ . շատ
հարստութիւն ունեցայ, շատ բան վայե-
լցի, շատ բան ալ քաշեցի . ու հիմայ
մեռնիմ պիտօր՝ առանց բան մը հետո
տանելու : Մարդուս միրտը կը բաղձայ

աս ամեն վայեկքս ունենալու, բայց չի-
մտածեր որ այն ամեն բարիքը վայեկք-
լու ախորժանքէն անհամեմատ աւելի
է անսնցմէ բաժնուելուն ցաւը: ի՞նչ
հիւանդութիւն, ի՞նչ թշնամեաց վախ,
ի՞նչ վտանգ ծովու, ի՞նչ կորուստ բա-
րեկամաց կրնայ բաղդատովիլ այն ցա-
ւոցը՝ որ խելք ունեցող հայր մը կը զդայ
մեռնելու ատեն, երբոր կը թողու իր
երեսաց քրտինքը, իր անձին պատիւը,
իր կայսերութիւմը, իր բարեկամները,
իր ընտանիքը, իր հաւատարիմ ծա-
ռաները, անանկ զաւկի մը՝ որ ամեննին
արժանի չէ: Օրէնքներուն իններորդ
տախտակին մէջ գրած է. կը հրամմենք
որ բարի անուն ունեցող հայր մը կա-
րենայ զրկել 'ի ժառանգութենէ զա-
ւակ մը՝ որ ամենուն առջին անունը
կոտրած է: Նմանապէս ով որ անհնա-
զանդ է իր հօրը, կամ տաճար կողոպ-
տեր է, կամ որբեարի կնոջ արինը մը-
տեր է, կամ պատերազմէ փախեր է,
կամ օտարականի մը կենաց դարաներ
է, այնպիսին չոռմայէ դուրս ու ան-
ժառանգ ըլլուի: Աս օրէնքները կուին-
տիոս կինկիննատոսին ատենը դրուած
են, թէ և հիմայ մեր զժբախտութեամ-
բը մոռցուած: Թէ որ շունչս ազատ ըլ-
լար, կը պատմէի քեզի նըշափ թագա-
ւորներ Պարթևաց, Մարաց, Ասորւց,
Եզիպտացւոց, Եբրայեցւոց, Յունաց ու
Հռովմայեցւոց, զաւկրնին անժառանգ
ըրին անոնց գէշութեանը համար, ու
օտարի զաւկրները իրենց ժառանգ ը-
րին անոնց առաքինութեանը համար:
Կ'երդնում 'ի զիս՝ որ Պարթևաց պա-
տերազմէն դարձած ատենս, Հռովմ
ինծի յաղթանակ ընել տալու, ու կո-
մոդոս որդիս ինծի յաջորդ որոշելու տե-
ղը, թէ որ ինծի թողուցած ըլլար որոշ-
մունքը, կոմոդոս աղքատ ու անժա-
ռանգ կը թողուի, ու ծերակոյտը կայ-
սերութեանս ժառանգ կ'ընէի, որպէս
զի իրեն պատիժ ու աշխարհի օրինակ
ըլլայ:

Հինգ ցաւ ունիմ սրտիս մէջը, որոնք
ինծի հետ գերեզման պիտոր տանիմ:
Մէջմը՝ Դրուսիս ազնիւ տիկնոջը ծերա-

կուտին հետ ունեցած դատին որոշուի-
լը շտեսնալս, որ այսչափ ուշացաւ աղ-
քատ ու անօգնական ըլլալուն համար: Երկրորդ՝ Հռովմայէն հեռու մեռնելու,
որ չեմ կրնար մունետիկ մը հանել, որ-
պէս զի ով որ վրաս զանդատ մը ունի:
իմացընէ ինծի: Երրորդ՝ որ ինչպէս տաս-
նըրու գլխաւոր սրիկաները՝ որ տակն
ու վրայ կ'ընէին Հռովմայու գաւառ-
ները՝ սպաննեցի, չկրցայ ծովու աւա-
զակներն ալ նյյնպէս ընաշինջ ընել: Չորրորդ՝ որ Վերիխախմու սրիելի զա-
ւակս մեռու, ու չկրցայ զինքը ինծի
յաջորդ ընել տալ: Հինգերորդ՝ որ կո-
մոդոսը ինծի յաջորդ պիտի թողում:
Ով՛ Պանուկիոս, զից ամենէն մեծ պար-
գել աղէկ անուն ու աղէկ ժառանգ
տան է մարդուս: Ետքի խօսքս ալ ը-
սեմ. Թէ որ գեք բարկանան պիտոր զաւ-
կիս վրայ, թէ որ Հռովմայու գայթակ-
ղութիւն պիտոր ըլլայ, ինծի անուն-
կոտրութիւն, ու իմ տանս կործանումն
իր գէշութիւններովը, թող առնեն իր
կեանքը մեռնելէս առաջ:

Բ' Ի Զ Զ Ի Ո Լ Ա.

(Ըարունակութիւն և Վերջ):

« Անասնոց մէջ կայ մէկը, միակ մէկ
մը որ կրցած ըլլայ ապրիլ ու պահպա-
նուիլ այս պայմաններով: Բաժնենք
վայրկեան մը գործաւորն յիւր գոր-
ծոյն, բաժնենք զԱստուած 'ի ընութե-
նէ. աղէկ ուրեմն, ընութիւնն ամենայն
ինչ այս միջատին համար ըրած է, և
մարդուս համար ոչինչ. պատճառն է՝
վասն զի մարդս աւելի իմացականու-
թեան արդինք պէտք էր ըլլար քան
թէ նիւթոյ, և Աստուած իրեն այս երկ-
նաւոր պարգել շնորհելով, աստուա-
ծային վառարանէն բոլիսած լուսոյ հո-
սանքը՝ տկար ու խեղճ ստեղծեց զին-